

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Դ . կենդանեաց սատակներուն ուրիշ քանի մը
մասերուն պատրաստորինն ու գործածու-
թիւնը :

(Տեղ. Համ. ԺԱ. Երես. 337.)

Ո՞ւ աղ, սպի՛, բուրդ և էլեպուր. Ո՞ւ
ամէն նիւթերս մի և նոյն կերպով կը
պահուին . զասոնք փռան մէջ պէտք է
չորցընել, բայց առաջուց զգուշանալով
որ փռան ջերմութեան աստիճանը շատ
բարձր ըլլայ, որպէս զի մէջի դրածնիւ-
թերդ չխանձին, չգեշնան . ետքը պա-
հելու համար պէտք է լաւ գոցած ու որ
չափ կարելի է չոր մնտուկներու ու տա-
կառներու մէջ տեղաւորել: Իսյց ալ ա-
ւելի լաւ կը պահպանուին, թէ որ փուէն
դուրս քաշելին առաջ վառած ծծմբի
կազ հաղորդես անոնց՝ այս կերպով: Ո՞ւ
յս նիւթերը փռան մէջ չորնալին ե-
տեւ, դուրս չհանած՝ դէպ՚ի մէկ կողմը
կը ժողովին, ու փռան մէջը մաքուր տեղ
մը կը պատրաստեն, և հօն տեղը երկու
աղիւս կը գնեն և ասոնց վրան ալ տա-
փակ ամսն մը որուն յատակը քանի մը
ծակտիք ըլլան . վերջը ասոր մէջը կը
վառեն պէտք եղածին չափ ծծումբ, ո-
րուն ծխովը տոգորուին նիւթերը. ետ-
քը վերի ըսած կերպովը զգուշութեամբ
տեղաւորելու պահելու է: Իսկ թէ որ
աս նիւթերը երկայն ատեն ուղենաս
պահել, լաւ կ'ըլլայ որ ամէն տարի ա-
մառուան տաքը չկոխած, վերի ըսած
կերպովս նիւթերը փռան մէջ չորցընես
և նորէն ծծմբոյ կազ տաս :

Փետուրներուն գործածութիւնը ա-
մենուն յայտնի է . իսկ գրիչ շինելու
կերպին վրայ ուրիշ անգամուան կը թո-
ղունք խօսելու . միայն այսչափս հոս
կ'ուղենք ըսել որ ան փետուրները որ

ոչ գրիչ շինելու և ոչ անկողին շինելու
կը ծառային, լաւ պարարտութիւն կ'ըլ-
լան տունկերու, թէ որ արմատներնուն
բոլորտիքը փորես ու մէջը թաղելու
ըլլաս :

Երկայն մազերը, ինչպէս է ձիուն
պոչինը, պէտք չէ կարծ մազերուն հետ
խառն՝ վաճառքի հանել, որովհետեւ
առջինները աւելի յարգի են ու աւելի
աժեք ունին . կարծ մազերը կը գործա-
ծուին միայն չուաններու հիւսուածքին,
բարձեր ու նստարաններ և բազմցներ
և ձիու թամբեր՝ լեցընելու . իսկ եր-
կայնները ծանրագին ու փառաւոր գի.
պակներու՝ հիւսուածքին կը գործա-
ծուին: — Իսկ ասնիւթէս շինած չուան-
ները խիստ ամուր կ'ըլլան, ամեննեին օ-
դերու անբարեխառնութենէն չեն վնա-
սուիր, և կանելիք՝ չուաններու պէս թաց
ու խոնաւ եղած ատեննին ջերմակեղէն
ները չեն արատաւորեր: Իսկ թէ որ
նստարաններու և ասոր նման կահ կա-
րասեաց գործածութեանը համար հար-
կաւոր ըլլայ ձիու մազը գործածել,
պէտք է եռացած ջրի գոլոշիքի բռնել
մազերը . վասն զի ասանկով գոլոշիքով
կակրղնակն ետեւ երբ կը չորնան, կը
կլորտըկին, կը կնձոփին և այնպէսով ա-
ւելի առածգական կ'ըլլան: — Ոյնպէս
խոզին բաշն՝ ալ, որ եփ ջրով կակրղը-
նելով կը փետտեն վրայէն, վերի յի-
շած ձիուն կարծ մազերուն պէս կրնայ
գործածուիլ. անոր համար անոնց պէս
ալ լաւ գնով կրնայ ծախուիլ մազեղէն
գործածող արուեստաւորի, կամ թամ-
բագործներու :

Ո՞յլ և այլ կենդանեաց ստել՝ որ
կրախառն ջրի մէջ կակղացընելով կը
հանեն, հասարակ թամբերու ու թա-
ղիք՝ շինելու կը գործածուի . բայց այս
տեսակ ստել խաղախորդները՝ կը հա-
նեն ու կը ծախսեն, ինչպէս նաև ձգտե-
լով շտկած մորթերու կտորուանկները:
Իսկ այն տեսակ մորթերը որոնց յար-

1 ՏՃ. Էկէ:

2 ՏՃ. Տիգու:

3 ՏՃ. Գէլէն:

4 ՏՃ. Տօմուշ Գւլւ:

5 ՏՃ. Էյէրձի:

6 ՏՃ. Հայկան Ակային:

7 ՏՃ. Գէլէ:

8 ՏՃ. Դաշտագ:

գը իրենց ստեխն համար է , պէտք է ծախել առանց հանելու ստեղ :

Այսու ՝, բնելու ։ Լովերը , ձիերը , ջորիները , էշերը մեռած կամ մորթուած ատեննին շատ անդամաւելի կամ նուազ մաշած պայտեր կ'ունենան ոտուընին : Իսոնցմէ հիները իրեքը չորսը մէկտեղ սաստիկ կ'եփեն և կռանով՝ մէկտեղ ծեծելով իրարու կը միացընեն , և ետքը ասկէց շինած նոր պայտերնին և ուրիշ դարբնած բաները , այնպէս ուժով ու լաւ տեսակ երկաթ կը դառնան , որ ալ կոտրելու վտանգ չմնար : Իս կերպ եփած երկաթը սայլերու գործածութեանը համար մի միայն է , իրեն սաստիկ պնդութեանը պատճառաւ . իսկ բեեռները սովորական գամի տեղ կը գործածուին :

Եղջիւր , կճռակ՝ , Եղոնք , և այլն . Իսոնց ամենուն գոյացութիւնը մէկ տեսակ նիւթ ըլլալով՝ շատ անդամ գործածութեան մէջ ալ նյն տեսակ բաներու կը ծառայեն . միայն իրենց գոյնին և իրենց թանձրութեանը պատճառաւ իրենց գործածութիւնը կը զանազանի : Իս նիւթերը ամենքը մէկտեղ ժողովելին վերջը պէտք է իրարմէ զատել նոյն գոյն ու նոյն մեծութիւն ունեցողները մէկ կողմը : Ինոնք որ նուազ գունաւորեն ու մեծկակ և ուրիշ պակասութիւն մը չունին , լաւ գնով վաճառքի մէջ կ'անցնին . իսկ ընդ հակառակն աւելի շատ գունաւորները ու պղտիկները , ու ինչպէս նաև ծակտիք , ձեղք ու շատ խոռոչ ունեցողները ու շատ տձեները գին չեն ըներ : Իսոնպէս մեծերուն մէջէն ալ պէտք է զատել պակասաւորները , և ամենքը մէկտեղ մէկ մասնաւոր տեղ մը ժողովել . դարձեալ ան եղիւրներն ու կճղակները , որոնք իրենց գունաւորութեամբը կատարեալ ըլլան , բայց շատ տձեւ , զանոնք ալ պէտք է մէկդի ձգել . վերջապէս պէտք է նոյնպէս զատ ժողովել աս նիւթերուս ամէն մնացորդ կտորուանքը :

Իմէն ամբողջ կճղակները , եղջիւր-

1 8Ճ. Կու :
2 8Ճ. Էնտեր :

3 8Ճ. Չերչ :

4 8Ճ. Դընատ :

ները , սանտր և ուրիշ եղջերեայ գործուածքներ շինողներուն կը ծախուին . իսկ պակասաւորները գորշ կամ սե գունով եղջերաց փոշւոյն մէջ կը խառնուին . իսկ մանր մունր կտորուանքները երկաթախառն ջրածառուտ պոտասի՝ ըստած նիւթոյն մէջ :

Եղջերաց փոշին կ'ըլլուի խարտոցելով , և այս փոշին կը ծախուի եղջիւրէ թափծու գործիքներ շինողներու : Ի՞այց աւելի լաւ կ'ըլլայ որ փոշին մաղէ մը անցընես , օրովհետեւ բարակ փոշին աւելի գին կ'ընէ : Ո՞իայն թէ շատ զգուշալի է որ օտար նիւթ , մանաւանդ իւղային՝ աս փոշւոյն մէջ շխառնուի , որովհետեւ կրնան անսնք արգելք ընել փոշւոյն զանգուելուն :

Խակ ան մանր մունր եղջերաց , կը զակներու , եղունգներու կտորուանքները որ իրենց պղտիկութեանը պատճառաւ չեն կրնար խարտոցուիլ , աւելի դիւրութեամբ օգտակար ընելու համար պէտք է նախ պազ ջրով մաքրել ու տապարով՝ կամ դանակով մը խոշորկեկ ջարդել , և իրենց քանակութեանը քառորդին չափ հետը եղջեր փոշի խառնելու աս ամէնը մէկտեղ եռացած ջրէ անցընել կամ տկար մօխրաջրի տակ դնել մէկ կամ երկու ժամ . ետքը պէտք է զասնք ձնշած պահել ժամ մը երկու տաքցուցած հաստ երկը մէ տփի ձեռվ սկաւակներու : մէջ . այդ սկաւառակներուն տաքութեան աստիճանը պիտի ըլլայ սաստիկ ինչուան կարմինալու մօտ . և ետքը գործածել ու զած ատենդ՝ մէկ մանրերկրորդի մէջ պազ ջրի մէջ խութելու ու հանելու է : Ի՞այ տփաձեւ սկաւակին տեղ կրնայ գործածուիլ հինացած կառքի անուղյն մէջտեղի ծակին դիմացի երկաթը :

Ի՞այ երկաթի տաքցուցած տուփը կրնայ սխմուիլ ինչ և իցէ տեսակ մամից մէջ , և կամ երկու փայտ կարկնաձեւ իրարու կապելով մէյմէկ ծայրերէն ու

1 Գ. Հ. Hydro-cyanate ferruré de potasse, կամ Prussiate de potasse.

2 8Ճ. Պալու :

3 8Ճ. Սիր :

Երկաթի տուփը երկուքին մէջը դրած սխմելով . բայց շիտակ սխմելու համար երկաթի կտոր մը պէտք է զնել փայտերուն տուփին երեսը չօջափած կողմը :

Այսպէս եղջիւրներուն կտորուանքը միացուցած կը խարտոցես ու նոյնպէս կը ծախես եղջիւրէ թափծու տուփեր և կոճակներ շինողի :

Այսպէս մամով խոշոր կտորուանքն ալ պէտք է տափկըցընել սանտր շինելու համար :

Աղջրաց ու եղունգները պատկեցնելու հերթ . Այն ամէն եղջիւրներն ու եղունգները՝ որ գոնէ երկու իրեք բթաշափ տարածութիւն կրնան ունենալ տափկըցած ատեննին , կ'առնես ու մէկ սղոցով մը եղջերաց լեցուն ծայրերը կը կտրտես , ու խողովակածե եղջիւրներուն մէյմէկ կողմէն կը չղքես , նոյնպէս նաև եղունգներուն ալ դէպ 'ի ներս կորացած մասունքը ձեռքի պզտի սղոցով մը և կամ սուր մկրատաւ մը կը կտրես , ետքը ջրի մէջ կը դնես և կէս ժամու չափ կ'եռացընես . ասամ կովքաւական կը կակընան անոնք , այնպէս որ կրնաս դիւրաւ քանալ ու շտկել ազգանով մը կամ կարկնածե փայտով . ետքը այսպէս տարածուած երկու երկըթէ տաքցուցած տախտակներու մէջ զնելով պէտք է Ճնշել , ինչպէս որ վերը ըսինք . բայց տախտակները այդ տարածուած եղջիւրներէն պէտք է որ քիչ մը մեծկակ ըլլան : Ամէն մէկ անգամուն հինգ կամ վեց եղջիւր մէկտեղ կրնայ դրուիլ մամից Ճնշման տակ . միայն թէ ամէն մէկուն մէջտեղը երկըթէ տաքցուցած տախտակ մը պէտք է դնել :

Այսպէս հարթացած եղջիւրները սանտր ու տուփ շինողները կը գործածեն . անոր համար վաճառքի մէջ դիւրաւ կը քշուին զանազան գնուլ իրենց տարածութեան ու գունաւորութեան աստիճանին համեմատ :

Ո՞րև . Ո՞ւսած կենդանիներուն աւելի արժէք ունեցած մասն այս է . յիշաւի մէներուն մորթէն սկսեալ , զոր խաղախորդները քանի մը տեսակ մուշտակներու համար կը գործածեն , Ճա-

գարներունը , նապաստակներունը , որոնց մազը խոյրարանները՝ կը հանեն , ինչուան աւելի մեծ մորթերը , աւելի յարգի մուշտակները և աւելի աղնիւ ասրագեղմն ունեցող գղաթները , միովքանիւ ամէն տեսակ մորթերը շատ շահով կը ծախուին : Ո՞ւ որ մորթ առնող գործատունը մօտ ըլլայ , կրնաս ջերմ ջերմ ունեցած մորթդ տանիլ ու ծախել :

Իսկ մորթին պահպանութիւնը , աւելի հեռու տեղուանք խաւրելու համար , դիւրին է : Բնդհանրապէս բաւական է քստ կարելոյն մորթին վրայ եղած մնութ ու պարարտ ճարպային մասունքը հանել , ետքը հովդըալուկ տեղ մը տարածել ինչուան որ լաւ մը չորնայ . բայց թէ որ հարկ ըլլայ երկայն ատեն պահել , կամ թէ հեռու տեղուանք խաւրելու համար շատ քանակութիւն մէկտեղ ժողվել , պէտք է փուլթեան փարատիչ հեղանիւթով մը մորթերը թրծել : Այս բանիս համար քանի մը լաւ կերպ կայ , զորոնք հոսկարդաւ դնենք :

Ա . Խաղախորդներու ծախուելու մորթերը երկար ատեն կը պահուին և նաև ինչպէս որ է սկրթած այսպէս քաղքէ քաղաք ալ կը տարուին , թէ որ թեթե կերպով շինած կրի ջրոյ մէջ թաթիւս , այսինքն հարիւր տրէմ թանձր մարած կիրը երկու դոյլ ջրոյն մէջ խառնելով :

Բ . Բայց երբոր մորթերը չորցած ըլլան , գոց խուցի մը մէջ կը կախիւս , և խցին մէկ անկիւնը հողէ աման մը կը դնես՝ մէջը ծծմբի կտորներով , ու կը վառես զանոնք , մէկ ուրիշ աման մըն ալ եփ ջուր կրակի վրայ կը դնես . ու խցին գուռը որչափ կարելի է լաւ մը կը գոցես , այնպէս որ ամեննեին Ճեղք մը կամ ծակտիք բաց չմնայ , որով ծրծումբի ածուխը ջրոյն շոգւոյն հետ մէկտեղ մորթին մազերուն ու ծակտեացը մէջը մոնելով , երկար ատեն զմորթը կը պաշտպանէ ապականութենէ և ցեցակերութենէ . այս կերպս աւելի ա-

պահով կ'ըլլայ , երբոր անմիջապէս ա-
սանկ ծխելն վերջը , լաւ կերպով գո-
ցած մնտուկներու մէջ դնելու ըլլաս
մորթերը : Եղնափէս շատ օգտակար է
մորթերուն վրայ ապականութեան կամ
ցեցի նշան մը երեցած ատեն սոյն ա-
մենաժան գործողութիւնս կրկնել :

Գ . Երբոր մորթերը կէս մը չորցած
ըլլան , պէտք է ծովային աղի ջրոյ կամ
պաղլեղի ջրոյ մէջ (թաթիսել , այս կեր-
պով . պաղլը մէջ հետզէտէ մէյմէկ
բուռ աղ կամ պաղլեղի փոշի դիր , և
երբեմն երբեմն խառնէ ինչուան որ կա-
տարեալ լուծուի : Ոյէ որ աս բանիս
համար աղ գործածել ուզենաս , պէտք
է որ մորթին ծանրութեանը տասուեր
կուերորդ մասին չափ ջրին մէջ աղ
դնես . իսկ թէ որ պաղլեղ , այս չափին
կէսն ալ բաւական է : Խակ ջուրն այն-
չափ ըլլայ՝ որ մորթերը մէջը սղմին :

Երբոր մորթերը աս կերպով երե-
սունըլեց կամ քառասունըութը ժամ
թրջին , պէտք է հանել չոր օդի տա-
րածել , և կամ վառարանով՝ տաքցու-
ցած խուց մը դնելու լաւ մը չորցընել .
չորնալէն վերջը պէտք է լաւ գոցած
մնտուկներու ու տակառներու մէջ դը-
նել ու ինչուան խաւրելու ժամանակդ
չոր տեղ մը պահել : Խակ թէ որ խաւ-
րելդ շատ ուշանայ , վերի ըսած կեր-
պովս պէտք է նորէն մորթերուն ծծը-
բոյ շոգի ծխել : Եղներուն , զուարակ-
ներուն¹ , կովերուն , հորթերուն , ձիե-
րուն , ջորիներուն , էշերուն մորթերը
խաղախորդներու կը ծախուին : Ի՞այց
այծերուն , ուլերուն² , ոչխարներուն ,
գառնուկներուն , եղջերուներուն³ ու
եղնիկներունը ալ աւելի գին կ'ընեն :
Ո՞ւրագին կաշի շինողները խոյերուն ու
եղջերուներուն աւելի աղնուագոյն ու
գեղեցկագոյն մորթերը կը դնեն :

Ո՞չխարներուն մորթը՝ բուրդը չկը-
րած , բուրդի վաճառականներու կը
ծախուի , իսկ ճագարներունն ու նա-
պաստակներունը խոյրաբարները կը գը-

նեն , որոնց համար ուրիշ պատրաստու-
թիւն հարկաւոր չէ , միայն թէ լաւ
չորցուցած ըլլան , առանց արեւու օդի
մէջ փռած , և մազերը վրան . որոնք ա-
րեան կամ կենդանական ուրիշ հեղա-
նիւթոյ մը արատ պիտի չունենան :

Խակ ուրիշ մորթերուն մեծ մասը
մուշտակագործներու կը ծախուի :

Ո՞ւրիւերուն մաղեղէն գոյացութեանները
տերնել . Ի՞ն մորթերը որ միայն աղուա-
մազ կամ ստե ունին , (ինչպէս ձիունը ,
եղան , իշուն , ջորւոյն) և գործածու-
թեան մէջ ալ յղկեալ պէտք կ'ըլլան ,
դիւրին է վրայի ստեները քերթելը .
բաւական է որ այդ մորթերը լաթե-
ղէններու գործածած մոխրաջրիդ մէջ
դնես և հօն թողուս որ լաւ մը կակզա-
նան , ինչուան որ մազերը դիւրաւ վրա-
ներնէն ելլէն : Ոյէ որ մոխրաջուրդ մէկ
երկու անգամ փոխես , գործողութիւնդ
աւելի շուտ կ'ըլլայ , և մորթերն ալ ալ
աւելի լաւ կը քերթուին . եղներու մոր-
թերը այս կերպով քերթելէն վերջը ,
ստեները շատ լաւ կը ծառայեն ձիու-
թամբերու ու հաստըկեկ թաղիքներ
շինելու :

Երբոր մոխրաջուր շունենաս , ատ
բանիդ համար կրի ջուր կրնաս գործա-
ծել , Յ հօխա կիր դնելով 100 հօխա
ջրոյն մէջ :

Երբոր պէտք եղածին չափ մորթե-
րը կակզանան , պէտք է զանոնք լաւ մը
լուալ շատ անգամ ջուրը փոխելով , և
կամ (թէ վազուկ ջրոյ տակ բռնելով ,
ետքը սեղանատախտակի մը վրայ տա-
րածելով արտաքին երեսը քերիչ գոր-
ծիքով մը քերթել :

Քերթուած մորթերը օդի պէտք է
տարածել . չորցընելու վերի ըսած կեր-
պերովս պահել և կամ (թէ ուրիշ տեղ
խաւրել : Ի՞ելի լաւ է չորցընելէն ա-
ռաջ , որպէս զի աւելի առաձգական
ըլլան , երկու երեք օր մաքուր ջրոյ մէջ
թրջոց դնել՝ ջրոյն մէջ քիչ մը ալիւրի
թեփ խառնած :

Խակ մորթերէն քերթուած մազերը
ուրիշ բանի ալ չգան , սակայն երկրի
համար լաւ պարարտութիւն կ'ըլլան :

¹ ՏՃ . Ս-Դ : ³ ՏՃ . ԳԵՒ Է-Կ-Շ-Ա- :


² ՏՃ . Դ-Վ-Վ-Ն : ⁴ ՏՃ . ԿԵՒ :

Դնկողնոյ գերութիւներուն պատրաստու-
նիւնը . Ա երը տեսանք որ անկողնոյ ու
բարձերու համար գործածութելու փե-
տուրները դիւրաւ կը պահուին չորցը-
նելով զանոնք ու փռան մէջ ծծմբոյ
ծուխ տալով անոնց . աւելի ապահովու-
թեամբ նոյն վախճանին կը համուի ,
թէ որ նախ երկու մթնոլորտի Ճշշմամբ
շոգւոյ ներգործութեան տակ զնես ,
եաքը չորցընես ու փռան մէջ ծծմբով
ծխոտես զանոնք :

Դմկերպս կը ծառայէ նաև հինցած
ու երկար գործածութեամբ փտտելու
սկսած անկողիններու փետուրները նո-
րոգելու , որով գրեթէ նորէն իրենց
առջի փափկութիւնը կ'ունենան . բայց
միշտ ալ որ և է դիպուածի մէջ , լաւ
ու օգտակար է ողորկ գաւազանիկնե-
րով այդ փետուրները ծեծել՝ մէջի փո-
շին հանելու համար :

Բ Ն Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Աքսիս կենդանին կամ գանգեսի եղջերուն :

Դքսիսը այծեման և եղջերուի մէջ
կենդանի մըն է . Իր հասակաւը , արա-
գաշարժութեամբը ու խոյտաբղետ մոր-
թովը այծեամին կը նմանի , ուսկից իր
բոլորաձև եղջիւրներովը կը զանազանի :

Դքսիսին եղջիւրները գրեթէ ուղղա-
հայեաց վեր կը բարձրանան , քիչ մը դէպ
առջեը ծուած և ծայրերը դէպ իրարու
մօտեցած : Բայց թէ արուն և թէ եգը
երբ առանց եղջերաց ըլլան կամ այլ և
այլ կլիմայի տակ , աս վերոյիշեալ յատ-

կութիւններովս դիւրաւ չեն զանազա-
նուիր այծեամին . անոր համար պէտք
է հոչակաւորն Արիւլիէի այծեամի ու
աքսիսի վրայ ըրած Ճիշդ ու մանրամասն
զուգակշռին հետեւիլ , որ է այս :

Արկուքին ալ կոնակը , կողերը , ու
սերը և ազգերքընուազկամաւելի մութ
դեղին են հանդերձ Ճերմակ բծերով .
Արկուքն ալ իրենց ազդրին վարի կող
մը կողերուն երկայնութեանը վրայ շա-
րունակեալ Ճերմակ գիծ մը ունին , այս